



ՕՐԱԳԻՐ ԶՄԻՌՆԵՒԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԶՄԻՌՆԵՒԱ ԸՆԲԱՍ 25 ՄԱՐՏԻ 1861

ԹԻ 645

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԶՄԻՌՆԵՒԱ 25 ՄԱՐՏԻ

Իւրոպայի քաղաքական կայսրութիւնը թէպէտեւ առայժմ հանդարտ վիճակի մը մէջ կը գտնուի, բայց այս հանդարտութիւնը ամենին ամուր հիմանց վրայ հաստատեալ չէ և առհասարակ ամեն կառավարութիւնները շարունակ զինուորական պատրաստութիւններ ընելով գգուշութեամբ կը պահեն քաղաքական փոթորիկի մը ծագելուն: որ դժբաղդաբար անհրաժեշտ կերևի: Այս փոթորիկը յայտնի չէ թէ նախ որ կողմը պիտի փրկի: բայց ուսկից և ծագելու ըլլայ, յայտնի է որ անմիջապէս պիտի տարածի ամեն տեղ և Վատուածոյ միայն է գիտելի թէ ինչպէս և ուր տեղ պիտի վերջանայ:

Հուովի գործը՝ ըստ երևմանց, շուտով և առանց մեծ դժուարութեանց պիտի վերջանայ, բայց Վենետիկի պաշտպանութեանը համար Վատրիան ահագին պատրաստութիւններ կը տեսնէ թէ ծովու կողմանէ և թէ ցամաքի վրայ: Այսու ամենայնիւ եթէ Վենետիկը և Հունգարիան միանգամայն ոտք ելնելու ըլլան ինչպէս որ կը կարծուի, յայնժամ տարակից չիայ թէ Վատրիան պիտի չկրնայ մինակ դէմ դնել այս երկու պատամբարութեանց, և օգնութիւն պիտի խնդրէ Ռուսիայէն և Ֆրանսիայէն: Եւ ի դիպուածի որ ուրիշ տեսութեան մը զինուորացութեամբ օգնութիւն մը արուի Վատրիայ, անմիջապէս անկողնէն սկզբունքը իսկոյն պիտի աւրուի և այն օրէն պիտի սկսի եւրոպական ընդհանուր պատերազմ մը: զոր կառավարութեանց խոհմանութիւնը կարող եղաւ ուշացունելու մինչև յայտարարելու: Այս դիպուածական կղերթութիւնները ստացան զանազան բերքով, կրուի թէ Վատրիան, Ռուսիան և Ֆրանսիան մէկ կողմէն, և Վենետիկը, Վաղարիան ու Իտալիան միւս կողմէն, դաշնակցութիւն ըսած են մէջերէն: Թէպէտեւ այս կողմը հաւաստի տեղեկութեանց վրայ հիմնեալ չէ, այսու ամենայնիւ այժմեան պարագայից մէջ հաւանականութեան ալ դէմ չերևիր:

Պիորէնցայի Վաղարիան անուր օրագիրը ուղերձ կամ աղերասգիր մը կը հրատարակէ, զոր Վիզայի ժողովրդեան կանայք մատուցեր են ի տարիյ թագաւորին: Այս աղերսագրով յիշեալ կանայք կը յայտնեն թէ որ և իցէ կերպիւ պէտք է որ Վենետիկը անպատճառ միաւորուի իտալական թերակղզւոյն հետ: և թէ այս բանին համար պատրաստ են իրենց ամեն օրուան ուտելու հացին մէկ մասը տալու և պիտի պարտաւորեն իրենց ամուսինները, իրենց հարերը և իրենց զուակները մահու չափ պատերազմելու այս նուիրական գործոյն համար: Վիզայի Վաղարիան թագաւորը իւր վեհապետական շէնորհակալութիւնը յայտնեց յիշեալ տիկիններուն՝ իրենց հայրենասիրական վեհանձն զգացմանցը համար:

Հունգարիայի խոսովութիւնը երթալով կը սաստկանայ և Վենետիկի կայսերական դահլճին մեծ անհանգստութիւն կը պատճառէ: Մաճառըստանի Վատրիական զորաց վերին հրամանատարը օգնական զորք խնդրած է և կը հաստատուին թէ Վատրիայ կառավարութիւնը իշխանութիւն տուեր է յիշեալ հրամանատարին, որ ի պահանջէլ հարկին պաշտօն միջակի մէջ զնէ Հունգարիայի այն քաղաքները ուր խոսովութիւնը վտանգաւոր կերպով արմատացնուի ի մտնին հասարակաց անդորրութեան:

Վաղարիայի գործը Վատրիան մեկնելու է իւր կատարելագոյն վերջացաւ: Փարիզի մէջ գործարեալ գետնական խորհրդակցութիւնը, ըստ առաջարկութեան Ֆրանսիայի գետնական, որոշեց որ յիշեալ զորքը ներկայ տարւոյս Յունիսի 5ին, ըստ նոր տու մարի, մեկնին Վատրիան: Այս որոշումը Վաղարիայ կառավարութեան ալ ընդունելի ըլլալով, պայմանագրութիւն մը գրուեցաւ և ստորագրեցաւ ի հաստատութիւն այս որոշման ճշդիւ գործադրութեանը:

Վաղարիայի օրէնդարական խորհրդարանաց մէջ սաստիկ վիճաբանութիւններ եղան հռոմէական խնդրոյն և Վաղարիայի աշխարհական իշխանութեանը վրայ: Վաղարիան կուսակցութեան ջատագով

ատենախօսները թէպէտեւ իրենց ամեն ճիշդ ի գործ դրին ի պաշտպանութիւն լաշխարհական իշխանութեան Հուովի քահանայապետին: բայց այս իշխանութեան ժամանակը անցած ըլլալով, անոնց անհիմն պաշտպանութիւնը դիւրութեամբ հերքուեցաւ կառավարութեան քաղաքական ընթացքին կուսակցի ազգային երեսփոխաններէն: Այս ինքորոյն վրայք Ուրի- քէ Տէօ Մուս հանգէտը հետեւեալ խորհրդածութիւնը կրնէ: «Վաղարիայի աշխարհական իշխանութիւնը դոնէ առայժմ, անմիաբանելի ըլլալով Հուովի և Վատրիայ ժողովրդոց համամիտ բաղձանացը հետ, որ և իցէ օգուտ մը, այսինքն ոչ կրնան օգուտը և ոչ գաղղիական օգուտը չկրնար արգարութիւն յառաջ բերուի իւր միջոցը ժողովրդեան մը բաղձանքը և կամքը բունաբար ըստ համար»:

Վաղարիան ցանկալով իւր վտարմի ծովային գերակայութիւնը կամ լաւ ևս է ըսել թիւս գուհի ծովաց իւր տիրողութեամբ հաստատուն պահել, կաշխատի բազմապատկելու իւր պատերազմական նաւուց թիւը: Վաղարիան հրատարակութեանց համաձայն, Վենետիկի Վատրիան այս օրուան օրս ունեցած պատերազմական նաւուց թիւը գրեթէ 700ի կը հասնի, որոցմէ 560ն աւելին շագէշարժ նաւեր են: Այսու ամենայնիւ ըստ Վենետիկի առաջարկած է բարդակներին որ 12 միլիոն լիւա սթէրլին սահմանուի Վաղարիայի ծովային զորութեանը: և տարակից չիայ թէ այս նաւաշարկութիւնը յօժարամտութեամբ պիտի ընդունուի: Վաղարիան երեսփոխանաց խորհրդանոցը իւր նիստին մէջ որ ի 1-13 մարտի, արդէն որոշեց զթիւը նաւաստեաց ի ծառայութիւն պատերազմական նաւուց վասն 1861 և 1862 ամաց: և այս թիւը 78000 հոգի է:

Վատրիան խորհրդանոցը ըստ առաջարկութեան ըստ Վաղարիան և ազգային երեսփոխանաց խորհրդանոցը ըստ առաջարկութեան ըստ Վենետիկի մէկ մէկ ուղերձ մատուցին վեհապետ Վաղարիայ թագաւորին իրենց վտակցութեան ամենախնայարէ յարգանքը յայտնելու համար վասն մահուան իւր ամենասիրելի մօրը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՄԻՌՆԵՒԱ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՒ ԵՐԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Ութերորդ տարին որ ժողով արքայ Յովհաննու Եկեղեցւոյն Վատրիան գումարեցաւ ի օրահի ժամատան նորա յաւուր շաբաթու յերեկոյեան եօթն և կէս ժամուն ի 12 Յունուարի 1861:

Վերկայ եղեալքն էին որպէս Տէր Գրիգոր, Ն. տէր Գարուսիւն վիճակաւոր քահանայ, պարոնայք Գ. Ա. Օսթրաբեան, Գ. Յովսէփ, Մ. Գ. Յովակիմ, Գ. Ե. Գասպար, Գ. Նահապետ, Սաչիկ Կ. թովմաս, Յովհաննէս Շահնազար Սարգսեան, Աթէ Կ. Պետրոս, և Ա. Պ. Վաղարիան և Սովսէս Ղի միտրեան:

Վաղարիայիցաւ պարոն Գ. Ս. Օսթրաբեան վնէլ ասթուակալ ժողովոյն որ և կարաւ զաթուուր: Ժողովն վերահասու լեալ ամենայն հաշու ից ելեմտից եկեղեցւոյն և թղթակցութեանց նոքրին եգիտ զայն յամենայնի ուղղ և ըստ կարգին: Ժողովն կարն բաւարարութեամբ եգիտ զառուելու մն գումարի գանձանակի ճուղայու անանկաց ըստ յետագայ դրութեան:

Սուրբ Գրուածք Պատմական յարկիցաւ մեզ ի հրատարակութիւն:

Table with financial data: Բաշխու յանցեալ տարեկան ժողովն ի 11 փետրուար 4151.85, ի բաց գնայ փոխանցեալ ի Չուղայ ի 16 210, Կարգաւ մերթաւնց սուրբ վասն 1859 տմի 3921.85, ևս 84, ևս վասն 1860 84, Նուրի ի պարոն 100, Տէր Գ. Նաղարիայի տարեկան նուր 17.71, Պարունակութիւնը գանձանակին յընթացս ամին 251.94, Վաղարիայի վերայ ի հաշու լեալ գումարին ի շնորհ 1 միւնչ 51 դեկտեմբեր 1860 280.84 798.49, Երծաթ առիկք 4720.54

Վիճերցաւ թուղթ մի գրեալաւ հոգաբարձու Եկեղեցւոյն ի Նորին Սրբազնութեան ամենապատիւ տէր Թագաւոր առաջնորդէն ճուղայութեան ի 26 Յունուարի 1860 յայտնելով զի հրիտակեալ գորով ի հանգուցեալ աղա Յովհաննէս Վաղարիան կարկաթայ, որքանութեան հինգ հազար կուսակցութեան ուսուցից մուրհակը վասն աղքատաց ճուղայու և թողեալ զհարգաբարձութիւն նորին ի ձեռս Նորին Սրբազնութեան, առաջարկէր Նորին Սրբազնութեան կցորդել զարժէս չորս հազար կուսակցութեան ուսուցից մուրհակացն ի գումարէ անտի ընդ մերս գանձանակի ճուղայու անանկաց տեղոյս: որպէսզի միաւորեալ գումարին գնեցնի ի կառավարութեան Եկեղեցւոյ մերոյ աստ կարուած ինչ շահաբեր ի պէտս և յարգաւ անանկաց ճուղայու

ըստ նմին օրինակի վաւերական տնօրէնութեան որպէս մթերանոցն գնեցաւ ի հաշու Վենետիկեան վասնացն, որոյ արդիւնքն ամի ամի առաքեցին ի ճուղայ մասնաւորել աղքատացն: Վայն խոհական առաջարկութիւն բարեկարգ աւանագաւախ Վաղարիային մերոյ կարն ինքառիթ և հաճելի պատու ժողովոյն, և ընդունելի ամենեցուն, թողով ճուղաբարձուց եկեղեցւոյն տնօրէնութիւն նորին Վաղարիային ընդ մասնաւորութեան տորց ճուղայու անանկացն ընթացաւ յայնժամ յետագայ գրաւոր կարծիք պարոն Վանուկի Սրբանանեան:

«Ի բաց առեալ անկարող կամ անձար անձինս՝ իւրաքանչիւր աղքատի շարունակ չէ պարտ դըրամ աւալ առանց աշխատանաց: Եւ իս աւալ նոցա զորինչ և կարեօր է նոցա վաստակել, ապա թէ վարձատրել յետոյ տպա զաշխատանս նոցին վերտին ի գրամ գարձուցանել: Այսու ընթացմամբ միայն օգնակարութիւն լինիցի, և թիւ աղքատաց նուազիցն, եթէ ոչ օր յաւուր բազմանան նոքա, և սուրբ ողորմութեան որքան և յուր լինիցի ողբանայ, որպէս ի գուր կորուսեալ: Վասնորոյ բարեւոր է նախ ի քանի մի անձանց սկսանիցի գործողութիւնն այն առ ի տալ ի լուր և ի լողութիւն ծոյլ աղքատացն թէ անհա աշխատանք, անհա հաստուցումն: և

Մարտի 12-ին Նախորդ Թագաւոր Ստեփանոս Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ Նախորդ Թագաւոր Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ...

Երբ Նախորդ Թագաւոր Ստեփանոս Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ Նախորդ Թագաւոր Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ...

Երբ Նախորդ Թագաւոր Ստեփանոս Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ Նախորդ Թագաւոր Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ...

Երբ Նախորդ Թագաւոր Ստեփանոս Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ Նախորդ Թագաւոր Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ...

Արժանապատիւ տիկին Մարիամ Յ. Յարութիւնեան, աստ ՚ի բաղարիս:

Այնքան բերելոյ մեր ՚ի ծանօթութիւն բարերար հիմնող իւր Մանուկ եւ Յարութիւնեան ուսումնարանին...

Երբ Նախորդ Թագաւոր Ստեփանոս Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ Նախորդ Թագաւոր Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ...

Երբ Նախորդ Թագաւոր Ստեփանոս Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ Նախորդ Թագաւոր Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ...

սոյն ամսոյ . որ սոյն առաւելամբ օգնականութեան ձեռք կարող եղիցուք մեր փութով հոգայ եւ բերել...

Շնորհակալ ենք գրեմ, այն շնորհակալ յոյժ եւ յանկեղծաբար սրտեւ, ազնիւ եւ մեծարու Տիկին:

Մատուցողութեան ձեռքով Ամենախնայարէն եւ հնազանց ծառայող կառավարիչք Մանուկ Յարութիւնեան...

ԱՅՊԱՆՈՒՄ ԱՆՎՈՐՈՒԹՅԱՆ

Ընտրուած իրաւակիր օրը քաղաքիս ազգային ընդհանուր ժողովոյն քսան անդամոց ընտրութեամբ...

Իր ընտրութեան ընտրուած թիւը գրեթէ 750 է: Ընտրուած 473 հոգի, քուէարկութեամբ, մասնակից եղան ազգային քսան անդամներէն...

Table with 2 columns: Name and Amount. Includes entries like 'Պարտաւորութեան', 'Մահտեսի Երազարեան', 'Յոհաննէս Լուսարեան'.

Table with 2 columns: Name and Amount. Includes entries like 'Մարտի 12-ին Նախորդ Թագաւոր Ստեփանոս Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ'.

Յայտնի է որ այս երեսփոխանաց մէջ, եթէ մէկ երկու հոգի հարկադրուին, զանազան օրինակներով...

Table with 2 columns: Name and Amount. Includes entries like 'Երբ Նախորդ Թագաւոր Ստեփանոս Լեւոնի մահէն չորս քուրսէն ետեւ'.

Հարկ է գիտնալ թէ, գաւառական ընդհանուր ժողովոց կազմութեանը համար հրատարակուած շրջանագրին համաձայն 50 ընտանեաց համար մէկ երեսփոխան պիտի ընտրուի:

Երբ ընտրուածներէն կը հետեւին, որ իրենց ազգային ընդհանուր ժողովը գրեթէ 45 երեսփոխաններէ բաղկացեալ պիտի ըլլայ:

այժմ, և յետոյ այսորիկ ՚ի ղետեղմանէ նորին ՚ի գնումն կարուածի իմիք, որպէս ՚ի վեր անգր...

զվատակ և աշխատասիրութիւն ՚ի Պուղա քան առժամանակեայ և անբաւականապէս գիւրդութիւն...

Ընտրութեան պարտաւորութեան ձեռքով Ամենախնայարէն եւ հնազանց ծառայող կառավարիչք Մանուկ Յարութիւնեան...

ձիւնակաց մէջ ընտրուելու երեսփոխաններէն 4-5 հոգիի չափ շուտով ընտրուին, որպէս զի ազգային ընդհանուր ժողովը կարող ըլլայ, թէ իւր ծոցէն և թէ՛ դուրսէն, գաղտնի քուէարկութեամբ ընտրելու Իզմիրի քաղաքական ժողովին անդամները: Եւ ժողովը, նախքան զհրատարակուիմ յաճախագրութեան, ազգային հագաբարձուաց ժողով կը զուգուէր կամ պիտա կաբար իշխանը կը կոչուէին Իզմիրի մէջ:

Քաղաքական ժողովէն ՚ի դատ՝ ազգային ընդհանուր ժողովը պիտի հաստատէ նաև կրօնական ժողովը: Եւ քաղաքական ժողովը հարկաւոր տնօրէնութիւնները ՚ի գործ գնելով գաղտնի քուէարկութեամբ պիտի կազմէ յետեւանական խորհուրդ մի՛ ՚ի վերատեսչութիւն սեւանաց ազգային վարժարանաց, Տնտեսական խորհուրդ մի՛ վասն հոգատարութեան ազգային հիւանդանոցի և ազգային տնանկոց և այլն, վերջապէս Երկրմտական խորհուրդ մի, որուն պիտի յանձնուի ազգային եկամտից և ծախսոց հոգաբարձութիւնը:

ՊԵՏԱԿԱՆ

Կոստանդնուպոլսոյ Սեղ- հանգիսին մարտի 10 թուոյն մէջ առանց ստորագրութեան նամակ մը հրատարակուած է Իզմիրէն յուղարկեալ: Եւ նամակին հեղինակը իւր անչափան իրենք և երեսփոխանական բաժնի ղեկավարներէն իրենք և յառաջ կաշխատի իւր ընթացիկաց վստահութիւնը որսարու, ապահովելով անոնց թէ այսպիսի ոգւով գրած չէ իւր նամակը: Եւ այց վճարողութեամբ իւր կիրքը և իւր անկրաւ բարկութիւնը չընկնելով զսպել, բուն յարձակումներով, թշնամանք և զարտութիւններով լեցուցիչ է իւր նամակը, առանց գիտնալու թէ թշնամանքը և զարտութիւնները միշտ ամենացած տեղանքը կը գտնուին: Եւ սկիզբն որոշուած ժամանակը որով թեմաք և յարձակուելու ըլլան, գարձեալ անհնար է որ մինչև առ մեզ հասնին: Եւ անանուն հակառակորդին մեզի գեմ գրած թշնամանքը այս պատասխանը տալէ ետև, կը փութամբ համառօտի հերքելու: անհիմն հակառակութիւնը զոր գտած է, կըսէ, Եւ ըստ 640 և 643 թուոց մէջ, բարդատեւով իրարու հետ մեր գրածները Իզմիրի ազգային գործոց վարչոց: Եւ այս մտաբանութիւնը հաստատուելու համար յառաջ կը բերէ լրագրոց 640 թուոյն մէջ մեր գրածը ՚ի մեղադրանք քաղաքին ազգային կառավարութեան անկորդ գործոց ոմանց և կը յարէ թէ նոյն կառավարութիւնը գոված ենք Եւ ըստ 643 թուոյն մէջ: Եւ այց նենգամուտութեամբ խաբէլ ուղեւով զյարգոյ հասարակութիւնը, ամենին չի շատակեր նոյն

կառավարչաց առ Նորին Սրբազնութիւն զնորուներութիւն միաւորելոյ զիւրոյնչեալ գումարն հրիտակեալ ՚ի հանգուցեալ ազա Յովհաննան Երևանէն ընդ գումարի գանձանակի Տուղայու տնանկաց տեղոյս, եղիցի ՚ի վերայ այն հաստատուն իմացութեան, զի մասուցումն արդեանց կցորդեալ գումարին կարօտուորաց Տուղայու եղիցի գլխովն ՚ի վերայ ՚ի վեր անգր յիշեալ առաջարկեալ կարգի, այն է երկու բաժինն վասն աշխատանաց, և մի բաժինն վասն անձար և անկարող տնանկաց:

Պարն Պ. Յովսէփի ժամանակն, իբրև առաջին հոգաբարձու լրացեալ գրով՝ հրատարակու ՚ի պաշտօնէն, պարն Ս. Պ. Երանուրն կարու գտնել նորա, և պարն Պ. Նոհայեան եղև երկրորդ հոգաբարձու: Չորհակալութիւն մասուցաւ պարն Պ. Յովսէփին վասն բարեօր կառավարելոյ զհոգաբարձութիւն իւր յանցեալ ամի, և ՚ի ձեռն քուէարկութե պարն Պ. Ե. Վաստարն ընտրեցաւ իննէլ Յորդ հոգաբարձու:

Չորհակալութիւն ժողովոյ մասուցաւ պարն Ս. Թուսակալն վասն բարեպետ վարելոյ զԹուսն իւր:

(Քեռնագրեալ:) Պ. Երգ Ս. Օ. արարեան Արտակալ:

Թուոյն մէջ և նոյն գովասանական յորուածոյն վերջը գրածնիս: որ է այս:

Վերայ այս ամենայնի, մեր չեմք ուղեր ուրանալ թէ Իզմիրի ազգային կառավարութիւնը թերութիւններ չունի, թէ հասարակութիւնը ազատ է ամեն տեսակ պահտութիւններէ, թէ ազգային գործոց մէջ քիչ կամ շատ անկարգութիւններ չեն պատահիր երբեմն: Եւ այց ամեն կատարելութիւնները մէկ տեղ ուր կարելի է գտնել, որ քաղաքին, որ ազգին ժողովոյց մէջ տեղի չեն ունենար քիչ կամ շատ անկարգութիւնը, որ հասարակութեան մէջ կը իւր և երկարապարտութիւն չեն ծագիր երբեմն: Եւ կայն կրնամք հաստատել թէ Իզմիրի Հայոց մէջ պատահած անկարգութիւնները, բարդատեւութեամբ, ամենին թեթեւ են, րոտորում մեր ամեն կերպ յառաջարկութեանց արգելք չըլցեր են և չեն կրնար ըլլալ:

Սըր է ուրեմն հակառակութիւնը, զոր մեր հակառակորդը կը գտնէ Իզմիրի ազգային կառավարութեան վրայ մեր գրածներուն մէջ: մեր ընդհակառակն մեծ համաձայնութիւն կը տեսնեմք: Եւ այց այս ըսելով չեմք ուղեր պնդել թէ անխաղ եմք, սակայն առանց կրից և հանդարտ ոգւով գրողը անշուշտ քիչ անգամ կը սխալի, այնինչ սխալ դատողութեանց ենթակայ են միշտ անոնք, որ բուն կրիք և խոշ վայոյղ ոգւով կը բարդորեն իրենց նամակները և անոնց ներքև չհամարձակելով ստորագրութիւններ գնել, իրենց ցուած սխալանաց և անձնական կրից ծանրութիւնը կը բեռնաորեն ազգային լրագրութեանց վրայ, որոնցմէ ոմանք անկրտութեամբ և ոմանք Եւ ըստ 640 և 643 թուոց միտ կը հրատարակեն նոյն խոսքայոյց և վատ համարիչ նամակները, առանց հոգ տանելու ազգային օգտոյց վրայ: որոնք փոխանակ նպատակաւ ըլլալու, առանց խաբի մտոց ծանր վնասներ կը հասցընեն, խառնութիւն և երկարապարտութիւն սեղաններով ազգին մէջ և այս աղէտալի վիճակը հաստատուն պահելով իրենց անխաճեմ և ի կրիք հրատարակութիւններով:

Հետեւեալ նամակը Հալեպէն յուղարկած են մեզ ՚ի հրատարակութիւն:

Հայեպ, 7 մարտի 1861

Յարգոյ խմբագիր, Բայազիտ երեսիցիներ եւ մասնաորակա վաճառականաց պիտիք ցառով սրտի տեսան գնեկները մօսի: Ռիշար Էտուարդս ազնիւ երիտասարդին: որ երկու տարիի ըստի մարտապետութեան ծանր պաշտօնը արժանաոր կերպիւ վարելով Բերիայի մեջ, գոն բրաւ ընդհանրապէս բոլոր վաճառականները: Ուստի առաջակայիս, Հայեպ գրեք բոլոր ժողովրդոց եւ մասնաորակա Հայոց շնորհակալութիւնը կը փոխարմք մատուցանելու յիշեալ յարգանքար բարեխիտ անձին: որ հայագրի ժողովրդեան օգտակար ըլլալու նպատակաւ, եւ անոնց հաստատարութիւնը աղիկ ճանաչելով, մարտաւան վերաբերեալ գործոց եւ պաշտօններուն շուրջ Հայոց յանձնաժողովը: Սնդրելով, յարգոյ տեր, որ մեր այս երկու տող գրութիւնը ՚ի նշան երախտագիտութեան մեր պատուական լրագրին մէջ արձանագրելու համար, մնամ:

Ինն յիշեալ շուրջ Երեւոյն:

Հետեւեալ յորուածը յուղարկեցաւ մեզ ՚ի հրատարակութիւն:

Ս. ՍԵՍՐՈՊԵԱՆ ՎԱՐՃԱՐԱՆ ժամակարգութիւնը վարժարանիս:

Քաղաքիս սուրբ Մեսրոպեան վարժարանը բաց ՚ի կերակէ և խաչանիշտօնից օրերէ, առ մասը ամեն օր առ առտուն ըստ Եւ ըստ ցուցման ժամը 7 1/2 ին և ձմեռը ճին կը բացուի:

Եւ առտուն կէս ժամուն համար փոքր զանգակը ըստ թիւն կը հրամայէ աշակերտաց, որոնք սերտողութեան կը պարապին: Եւ ժամը ճին մեծ զանգակին ձայնը կը հրաւիրէ զաշակերտս օտար լեզուաց դասարանները մտնելու, որոնք են Եւ զղեղներն, Եւ զղեղներն, Տաճկերէն և Յունարէն: Եւ որովհետև իւրաքանչիւր օտար լեզու ուսանողը երկու կարգի կը բաժնուին, ուստի ժամը ճին մինչև 9 մէկ կարգին դասառութիւնը

լինալէն ետև, ջին զանգակին ձայնովը դուրս կը շնեն աշակերտք, և միւս կարգը դասարանները կը ժողովուի ՚ի դասառութիւն: Եւ ժամը 10 ին զանգակին ձայնիւր կը մեկնին օտար լեզուաց դասատուները, և աշակերտք դասարաններէն դուրս ելնելէն ետև քառօրդ մը թոյլտուութիւն կը տրուի իրենց ամեն տեսակ պիտոյքին հոգալու: Եւ սրոյ սովորական կարճ աղօթք մը կը ըզրուցուի, և վերին ու վարի սրահներուն ընդհանուր աշակերտք դասարանները կը մտնեն, և կ'սկսի հայկաբանութեան դասատուութիւնը մինչև ցիւսօր դրեթէ: որմէ քառօրդ մը յառաջ մեծ զանգակին ձայնը բոլոր աշակերտները դասարաններէն դուրս կը կոչէ, և կ'սկսի աշակերտաց արձակուելու ՚ի ճաշ, որ թաղական կերպիւ կարգադրուած է: այսինքն իւրաքանչիւր թաղի աղայք խումբ խումբ կը մեկնին ընդ վերակացութեամբ արձակուոր աշակերտի մը:

Յետ կիսաւոր ժամը Վին կ'սկսի աշակերտք վարժարան գալ, որոնցմէ եկեղեցական երգչառանկոյք յատուկ դասարան մը ժողովուելով ձայնաւոր դաս կառնուին որ կըսեն մինչև ժամը 2: Նոյն միջոցին զանգակ կը զարնուի և աշակերտք իրենց ամեն տեսակ պիտոյքը հոգալէ ետև, կը ժողովուին կարգաւ ՚ի դասարանս, ուր կ'սկսի ուսմանց դասատուութիւնը և կըսեն մինչև ժամը 4: Նոյն միջոցին զանգակը բոլոր աշակերտները դասարաններէն դուրս կը կոչէ, և վայրիկ մը ազատութիւն շնորհուելէ ետև ըստ թիւն կը հրամայուի ամենուն: Եւ ըստ լուծեան տեղի թիւնը ըստ եղանակաց կը կարգի կամ կը կարճի: զի ձմեռը մինչև անգամ ժամը 4ը քանի մը վայրիկան անցնելով կարճակուին աշակերտք իսկ ամառը առաւել երկարութեան պատճառաւ ժամ մը կը զբօսնուն վարժարանիս ընդարձակ պարտէզին մէջ, և ժամ մը ևս լուծութիւն պահելով՝ ճին կամ աւելի ու շ վերոյիշեալ կերպիւ կը գործադրուի աշակերտաց արձակումը:

Իսկ շաբաթ օրեր երբէք օտար լեզուաց դասատուութիւն չըլլար, բայց միայն քրիստոնէական վարժարանութեան դաս ըստ իւրաքանչիւր աստիճանի դասարանաց և բարոյական խրատներ կը տրուին աշակերտաց մինչև կէսօր:

Վմեն օր եկեղեցի երթալու փոյթ պիտի ձունենան աշակերտք: բայց կերակէի օրեր, շաբաթ իրիկուններ և հանգիստ օրեր անհրաժեշտ պարտոց ներքև են եկեղեցին երթալու: Կարգադրութիւն Մրցանակաց:

Սուրբ Մեսրոպեան վարժարանս իւր յատուկ կանոնագրութեամբ սահմանած է իւր բարեկիրթ և փութաշուն աշակերտաց զանազան կարգի մրցանակներ տալ ՚ի վարձատրութիւն և ՚ի պատիւ: Եւ մրցանակները 3 տեսակի կը բաժնուին: 1. Պատուատման, 2. Տոմսակ գոհուանակութեան, 3. Մրցանակ:

Վաշակերտ մը ուսումնարանին և դասարաններէն ոման մէջ բարեկիրթ վարք ցոյց տալով և դասառութեանց մէջ փութաշուն գտնուելով կրնայ ամեն օր մրցանակ ընդունիլ զատ զատ իւրաքանչիւր դասուցը համար:

Վարժարանիս առաջին սրահի աշակերտները երբ որ տարբեր ցանակ ժողովեն, ետ տալով զանոնք՝ պիտի ընդունին մէկ Տոմսակ գոհուանակութեան, և երբ որ տանն հինգ Տոմսակ գոհուանակութեան ունենան, ետ տալով զանոնք՝ պիտի ընդունին մէկ Պատուատման սեպակական իւրենց անունս, որուն զբոլորութեամբ արժանի պիտի ըլլան վարձատրութեան վարժարանիս Պարգեւաբաշխութեան տարեկան հանդիսին օրը:

Իսկ երկրորդ սրահի աշակերտաց համար տանն և հինգ մրցանակ մէկ Տոմսակ գոհուանակութե կարճէ, և քան Տոմսակ գոհուանակութեանը մէկ Պատուատման:

Պատուատմանը աշակերտաց յանձնուելով ժամանակ գովութեան նամակ պիտի ուղղուի առ ծնողս կամ առ իննամակալս նոցա գիտու թեամբ հոգաբարձուաց ժողովոյն:

Սուրբ Մեսրոպեան վարժարանիս ժամական վարժութիւնը ընթացքը համառօտիւ բացատրելուս ետև, ուրիշ անգամ պիտի խօսինք նաև վարժարանիս ուսումնական ընթացքին յորոց:

Չորեքշաբթի, 25 Մարտի :

Բարձրագոյն Դուռը՝ իմանալով թէ կարիւրացեալ կամաւոր զինուորներէն գունդ մը Անգիւլիի ծովեզերքը ցամաքը ելեր են, փութացաւ քանի մը պատերազմական նաւեր և շոգենաւեր յուզարկել Արիւսական ծովը : Այլև պատրաստութիւն կրտսնուի ուրիշ նաւեր ևս յուզարկելու նոյն կողմը . ուստի քիչ ժամանակուան մէջ օսմանեան զօրաւոր նաւատորմի մը ներկայ պիտի ըլլայ Արիւսական ծովածոցը և Վառատաղցոց աւազակութիւնները և արիւնհանել չարագործութիւնները զինու. զօրութիւն պիտի պատժէ, եթէ քաղցրութեամբ չկրնար համոզել զայնքալ ընկնականները որ անօրէնութիւնը ձեռքէն ձգեն :

Արհատաւոր թէ օսմանեան կառավարութիւնը միտք ունի Միջերկրական ծովուն ամեն կողմէն մէջ, ուր յայտնի է որ քրիտոնականները խիստ բազմութիւն են քան զՎազմէտականս, մուսուլմաններու քրիստոնէայ պաշտօնատար մը գնել իւրաքանչիւր կառավարչի քով : Այս քրիտոնէայ պաշտօնատարը իբրև խորհրդական կամ օգնական կառավարչին, հոգ պիտի տանի իւր հաւատակից ժողովրդեան կացութեանը վրայ ստոյգ տեսնելու թիւններ ստանալ և ընդհանուր կառավարչին ծանուցանելով՝ հարկաւոր ու արժան եղածը միաբանութեամբ պիտի տեսնեն ի բարօրութիւն և յանդորութիւն քրիստոնէայ բնակչոց յիշեալ կողմէն :

Յայտնի է որ բոլոր օսմանեան տէրութեանը մէջ տասանորդի հարկին տեղ՝ երկրագործներէն հաստատուն տուրք մը առնելու սրտում ըրած է կառավարութիւնը : Այս տուրքը օրինակով կերպիւ սահմանելու համար՝ վերջին հինգ ամաց մէջ տասանորդներէն առնուած գրամոց գումարը պիտի հաշուեն և ըստ այնմ պիտի որոշեն յիշեալ տասանորդական հաստատուն տուրքը : Այս բանին համար 22 պաշտօնատար որոշեցաւ, որոնք եւրոպական նաշանգները յուզարկուելու են . իոյ առիական նաշանգները յուզարկուելու պաշտօնատարաց թիւը որոշուած չէ :

Սահմանակէ մը ի վեր կըզորուցուի թէ Բ. Դուռը միտք ունի նոր գրամաթուղթ հանելու այս լուրը այսօր հաստատուած կերևի :

Օսմանեան նոր փոխառութեան մը վրայօր բանախօսութիւններ կըլլան միշտ ի լսնտոն միջնորդութեամբ յիշեալ մայրաքաղաքը գլտ. նուօլ թուրքաստանի ղեկավարին : Այս փոխառութեան գումարը հինգ միլիոն լիւա ոթէլլին պիտի ըլլայ և Նիզիլի ու Վազըի կառավարութիւնները երաշխաւոր պիտի մնան քանի մը հարկաւոր պայմաններով : Եթէ այս փոխառութիւնը յաջողուլ ըլլայ, կըսուի թէ յիշեալ գումարէն 2/3 միլիոնը անմիջապէս պիտի գործածուի ի շինութիւն ամենէն հարկաւոր և օգտակար ձանադարհաց, և մնացեալ գումարով կայսերական Դրամանոց մը պիտի հաստատուի, որուն գործը պիտի ըլլայ փոխանակութեանց գինը անփոփոխ պահել :

Իբրև Մարքո Ռէնիէրի, որ մտերու Յու. նաստանի ղեկավան անուանեցաւ ի կոստանդնուպոլիս, անցեալ շաբթու (1) րոն անուն հեղինական շոգե շաբթ ֆուկաթով հասաւ ի մայրաքաղաքս, և ըստ սովորութեան յիշեալ շոգենաւը թնդանօթ արձակելով ողջունեց և ողջունեցաւ թոփխանի մարտիպներէն :

Արտուի թէ կիրիտի այժմեան ընդհանուր կառավարիչը պիտի փոխուի և անոր պիտի յաջորդէ արտաքին գործոց պաշտօնատան գլխաւոր գործակալներէն մէկը : Արհատատեն նաև թէ Բարձրագոյն Դրան թարգմանատան (Յոյն անգլաներէն մէկը) խորհրդականի պաշտօնիւ նոր ընդհանուր կառավարչին հետ յիշեալ կողմն պիտի յուզարկուի :

Բարձրագոյն Դուռը միտք ունի պաշարման միջնակի մէջ գնել Արիւսական ծովուն մէջ ունեւըած իւր երկիրներուն ափուկըը, Տուրացոյցէն սկսեալ մինչև Լաստիոյ սահմանագլուխները :

Օսմանեան լիւան 163-164 զուռու շէ քոյոր գրամաթղթով :

Անորոտրութիւնը կըշարունակուի քաղաքիս մէջ . որուն հաստատուն մնալուն համար մեր ընդհանուր կարավարիչ վեհափայ Օսման փաշան մարդասիրաբար խնամք կրտանի միշտ :

Իգմիրէն միջեւ Այսրն երբայտ երկարուողոյն շինութիւնը բաւական գործունեութեամբ կըշարունակուի : Իսկ առայժմ շոգեկառք ամեն օր կանոնաւոր կերպիւ երբեեկուրիւն կընէ քաղաքս մինչև Այսրնի կէս ճամբուն մօտ, հանդիպելով Բարատիսօ ըսուած տեղը որ Պուսա գեղին քառորդ մը հեռու է, նմանապէս Այսրի գեղին, Ֆորոնայից է ուրիշ գիւղորդից առջեւէն անցնելով : Ճանապարհորդը ամեն օր պակաս զեն, սակայն կիրակի է տօն օրերը խիստ բազմաքիւ են . որոց մեծագոյն մասը գոարձութեան համար առաստուռ յիշեալ գեղերը կերբան է երեկոյն կըվերադառնան :

Շաբաթ մը ի վեր խիստ պատռական օրեր կընեն եւ ցուրտը մեծապէս ջափաւորեցաւ : Ռեմունտի ջերմաչափը 11-12 աստիճան կընշանակէ շուրին մէջ :

Իգմիրի Պարսից հիւպատոս Ապտուլլահ աղան իւր պաշտօնէն հրաժարուած ըլլալով, անոր պիտի յաջորդէ Պոյնոյ Պարսից ղեկավարին առաջին բար ման Էսետուլլահ պէյը, որ մտերու կըպատուի Պոյնիսէն :

Յունաստանի լրագիրները՝ Թրեստու մէջ յուսարեն յետուս հրատարակուած օրագրին է Գուրիսի Օրինիօնէ անուն լրագրութեան անցնելով կըսեն թէ եւրոպայի մէջ ճայն մը տարածուեալ է . որով կըզորուցուի թէ կարելի է որ Գաղղիոյ կայսեր հօրեղբորդին բարձրապատիւ Նաբոլեոն իշխանը յաջորդ որոշուի Յունաստանի բազմաորական գահին :

Ռուսաց օգոստափոս Ալեքսանդր Երկրորդ կայսրը . որուն ազատասիրական վեհանձն գագմունքը յայտնի է ամենուրեք, բարեհաճեցաւ մարտի 5-17ին յայտարարութիւն մը հրատարակել, որով ազատութիւն կըշնորհուի բոլոր գերեաց պայսերն ձորներուն Ռուսաստանի մէջ : Այս մարդասիրական յայտարարութիւնը խիստ բարի ներգործութիւն մը ըրաւ թէ Բեղապուրի մէջ է թէ ի Մոսկուա : Բարձրապատիւ Կոստանդինոս Մեծ-Գրսիկ նախագահութեամբ մասնաժողով մը հաստատուեցաւ զիրարցելու համար գմիակերպ գործարարութիւնը կարգաւորութեան եւ պայմանաց, որ յիշեալ կայսերական յայտարարութեան մէջ նշանակուած են ի մասին գերեաց ազատութեանց :

Սրբազան Պապը, կարդինալաց ժողովոյն մէջ որ գումարուեցաւ մարտի 6-18ին, ատենախօսութիւն մը ընելով պատասխան տուաւ անոնց որ կըսեն թէ պապարիւնը զկրնար միաբանիլ քաղաքակրթութեան հետ : Նորին Սրբազանութիւնը կըպնդէ թէ այժմեան պապարիւնը միշտ աշխատեցաւ տարածելու գծմարիտ քաղաքակրթութիւնը եւ միայն ճոր ու կարծեցեայ քաղաքակրթութեանը հպակուակ է, որ կըհայածէ գեկեղեցին, կըբանտարկէ անոր կարտինալները անոր եպիսկոպոսները եւ անոր բահանները, կըջնջէ կրօնական միաբանութիւնները եւ ոտքի տակ կառնու արդարութիւնը : Պապը կըցաւի որ Նաբոլիի տերութեան է սրբազան գահին մէջ եղած դայնադրութիւնը արուեցաւ Սարտենիոյ կառավարութեանը :

Պիտ Ինքնեղով կըզրուցէ նաեւ իւր ատենախօսութեանը մէջ թէ յօժարամտութեամբ պիտի շնորհի իւր ժողովրդոց այն զիջումները, որոց համար հռոմէական վեհապետները բարեխօսութիւն կընէին, սակայն զկրցաւ հաճութիւն տալ յափշտակիչ կառավարութեան մը անհրաւ պահանջմանցը : Նորին Սրբազանութիւնը կըվերջացրէ իւր ատենախօսութիւնը ցաւելով ի վերայ կործանման ամեն օրինաւոր իշխանութեանց Իտալիոյ մէջ, իւր բանանյապետական բողոքիւնը կըխոստանայ մոյրբեայ մտաց, եւ նկեղեցոյն գաղտ կըլլանձնէ Աստուծոյ, որ վրեժխնդիր է արդարութեան եւ իրաւանց :

Մօսկու տը Գալուր կոմսը, որ Իտալիոյ բազաւորութեան պաշտօնէից ժողովոյն նախագահ է արտաքին գործոց ու ծովային գորութեանց վերատեսուցն է, ազգային երեսփոխանաց խորհրդանոցին մարտի 12-24ին նիստին մէջ գրուեց թէ իտալացիները իրաւունք ունին պահանջելու գէոմ, որպէսզի իրենց մայրաքաղաքը ընեն գայն . սակայն այս բանը ուրիշ կերպիւ ի գործ չգրուիլ բայց միայն Գաղղիոյ հետ համամտութեամբ : Յիշեալ հոգեակաւոր պաշտօնեան յանդէպ թէ, ի դիպուածի որ Հռոմի կառավարութիւնը յամուտելու ըլլայ աշխարհական եւ հոգեւորական իշխանութեանց միաւորութեան գաղտփարին վրայ, յայնժամ ինքը միայն պատասխանատու պիտի

ըլլայ հերանածոցը, որ պիտի ծագին այսպիսի քաղաքական ընթացք մը, եթէ կամակորութեամբ հետեւելու ըլլայ անոր :

Ծ Ա Ն ՈՒ Մ Ա Ի Ս
ՏԱԽՏԱԿ ԹՈՒԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՐԵՆԱՑ
Թէ՛ քառասուններու և ի՛նչ քառասուն քաղաքի շինութիւնս քաղաքս Երեւան, Մեծնուայը Հալապիս լրագրոյն երկարապիւ վե՛հափայ (Յիշեալ քաղաք 24 Բոսնիական քաղաքի յօրինած է որոց կէջը որքէն քաղաք ըլլալով, Պօլս ամէն գրամաթուղթով ի՛նչ ի՛նչ քաղաքի ի՛նչ քաղաքի քաղաքի 30 ամէն քաղաքի :

ՋԱՐՄԱՆ ԱՆԻ ԴԵՂ ՄԸ



Սղեանի թո՛ւնայ շուրճիկ :

Սղեան թէ մարդկային մտաց ամեն տրտաբոլութիւնները ժամանակ մը տեսելէ ետեւ, նոր գիւտեր անոնց տեղը կը բռնեն : Բայց այս խօսքը այս գեղին չվերաբերիլ . վանագ օրուան մը համար չէ այլ մշտապէս է անոր ներգործութիւնը . ըստորում արեան մէջ եղած հիւսնագութեանց արմատները կըջնջէ և բժշկութեան արեանս ալ անկէց աւելի բան մը չկրնար ձեռք բերել : Այս սպեղանին մտնել և մարմնոյն մանրաթելերուն մէջէն անցնելով, ինչպէս որ ջուրը ծակից բանէ մը կանցնի, կերթայ կըգտնէ ինչ կարանցի, օձիկ, ուռոյցք և քաղցկեղ ըսուած անտերուն արմատը, նմանապէս գէշ վերաց և պարսկերու մնացորդայ որ արեան շղթարեութիւնը կաւրեն, և անոնց ապակամութիւնը անհետ կընեն :

Յաւ արունից :

Հորոտէլի սպեղանին ամեն գեղեցիկութեամբ մէջ կը բժշկէ սրունից (պարտը) ցաւերը թէ և քսան տարուան ըլլայ : Ուրախ կարծի գումարած և ուռեցած ըլլայ մարմնը, այս պատը չկրնար գիմանալ, եթէ յիշեալ սպեղանին օրը երկու անգամ առատապէս դրուի ցաւած տեղը և աղէկ մը շփուի : Յետոյ նոյն սպեղանին լաթի մը վրայ շատիկ քսելով ցաւած տեղը ծածկուել է : Այս կերպիւ եթէ շարունակ հոգ տարուի, կատարողը հիւծերը գուր կըլին . վերջը քիչ ժամանակուան մէջ յարմատոց անտի կը բժշկուին և սրունից միւս մասերը իրենց բնական երեւոթը վարձեալ կըստանան :

Հին վերք, խոց և քաղցկեղ :

Խոց պարանոցի, և ուրիշ խոցերը, որպիսի և հնացեալ վանք, շուտով կը բժշկուին Հորոտէլի սպեղանին և դեղած հաստը գործածելով : Այս գեղին ներգործութիւնը պատարաց և շարաւանց քաղցկեղաց վրայ գրեթէ հրաշալի է . բանիկ առջի բերանը անոնց վրայէն կը հանէ զթոյնը որ զետեղ կը բանեցնէ միշտ . և հետեւաբար կը բժշկէ դանուրը :

Կծկումն ջրաց և կարծրութիւն ի յօղաւուրութիւն (օյնաք և լի) :

Այս պատերն ևս շուտով կը բժշկուին Հորոտէլի սպեղանիով . որ իւր ներգործութեամբ երեւելի հանգիստացանա և անպամալուծութեան շատ դեղքերու մէջ :

Տեւատն սու թիւն :

Այս սպեղանին տեւատնութեան (մայասըլ) ամենէն վտանգաւոր գեղեցիկ կը բժշկէ, եթէ գործածեն զայն ինչպէս որ պատուիրեալ է ծանուցաբոյն մէջ :

Մորթային հիւանդութիւնը :

Խոցաւորները (գալաքոք), չոր արտաքս յարձակութիւնը և մորթայ մորթոյն ամեն գրգռութիւնները աներեւոյթ կըլլան քսելի մը անգամ այս սպեղանին քսելով : Գուրու տաք սովորաբար արտաշնչութեան պակասութեան կը պատճառուի, և ըստորում այս սպեղանին ներս մտնելով կըբանայ անմիջապէս մարմնոյն ծակիկը և կըջրուէ գործարարութեամբ, առ կերպիւ հիւանդութիւնը անհետ կըլլայ : Այս տիկիները, որոց երեսը և բարունները ոգեւորացեալ են մորթային հիւանդութիւններով, կըման սու միջոցաւ յիշ գործարար գեղը գործածելով : շուտով անհետ ընէ նոյն աղեղութիւնները և դարձեալ ձեռք բերել մորթոյն բնական գոյնը և կարգութիւնը :

Այս սպեղանին յատկապէս օգտակար է հետեւեալ պատից :

Ուռոյցք : Բաղցկեղ (նիքիւնի) : Կտրուածք : Գեղուն մեկ կծկումն միանանց կամ ջրաց (սինի չէքիլակի) : Կոշտոտից (նաւոր) : Խոթութիւնը մորթոյն : Յօրացաւութիւն և Խաղաւարտ (չպան) : Չրգողութիւն (սրբա) : Նեղաբերան և լայնաբեր վերք (Ֆիսթուլ) : Ոստացաւութիւն (նիգրիս) : Սերմնակամութիւն (պէլ սովորւելու) : Քոս : Լեռուի հիւանդութիւնը : Խոց պարանոցի : Յաւ պարանոցի : Արդարութեան անտը : Գող ցաւագին (էլիք տուլուրէօ) :

Այս սպեղանին, որ կը շինուի նոյն իսկ հարողին անձնական վերակացութեամբ՝ անոր ընդհանուր գործարանաց մէջ կը ծախուի ի Լսնտոն Սերէնու կողմէն թաղը թիւ 244 . և ի Եր Երոզ Մայիսին Լէն թաղը թիւ 80 : Իսկ ուրիշ երկրները, իւր գործակալաց քով կը գտնուին . որոց անունները հետեւեալներն են . Իգմիր, Իբրաք և Ճիւտի, և մօսկու Բայր Բիշչի, որ Գարմատի արմատ անուն կը զգալուածալ խանութի տերն է . Կ. Պօլս . Ա. Սթամբուլ . Փ. Տէրապոստա, Ալեքսանդրիա . Փ. Բերլին, Իտալիոյ Կալարի, Բիւս կողմէն Ճ. Սթիւարտիլ, Մայթա . Ե. Սի. Իր . Պարբէշ . Երկու Վուաց :

Խմբագիր անը լրագրոյս
Գ. Կալապալեան
Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՐԱՆՈՒՄՈՅ ԱՐԱՄԱՏԵԱՆ